

Այս աղօթատեղիները կանգուն են այսօր. Ս. Աստուածածինը՝ որ 1812ին, փայտաշէն կը յառնէ, կը նորոգուի 1841ին¹, բայց 1855ին փողովզդային հանգանակութեամբ բոլորովին նոր կը շինուի² քարուկիր եւ դեղեցիկ: Ունի երկսեռ նախակրթարան մը Առաքէլեան անունով, հիմնուած 1842ին:

Եկեղեցւոյն շրջափակը թաղուած են՝ Սեւրովէ Սարգիսեան (†16 Փետր. 1866) Միլերտիչ Շահինեան († 5 Դեկտ. 1882) եւ իւր կինը Բեմպէ (†9 Փետր. 1872), որոնք կը հաշուին թաղին սատարող բարերարներու մէջ:

Ս. Եղիսան՝ Աղանի Ստեփան պատրիարքի օրով, 1832 Յուլիս 30ին հիմնէ նորոգուած է բարեյիշատակ Պէղճեան Յարութիւն ամիրայի քրոջ՝ Տիկին Համասիւիւն Մերկերեանի ծախքով, ինչպէս կը յայտնէ եկեղեցւոյն ճակատի վերտառութիւնը³:

Կայ հոն երկսեռ նախակրթարան որ շինուած է Եկեղեցւոյն հետ 1832ին⁴, եւ կը կրէ Պէղճեան անունը, յիշատակ համանուն Ամիրային:

Եկեղեցւոյ բակը կը հանգչին Յակոբ վարդերեսեան († 20 Մարտ 1877), եւ Մարգար Բենտիրեան († 3 Յուլիս 1888), որոնք թաղին եւ դպրոցին սատարողներ եղած են:

Էյուզպի թաղերն ալ ունեցած են երբեմն ազգային ընկերութիւններ, հոն 1864ին հաստատուած է Դպրոցասիրաց Սանուցը, որուն նպատակն էր՝ թաղին դպրոցներուն հասոյթ պատրաստել. 1865ին ալ Մամիկոնեան ընկերութիւնը⁵, որ դարձեալ վարժարաններուն յառաջդրմութեանը կ'օգնէր: Այս ընկերութիւնները դժբախտաբար երկար կեանք չեն ունեցած, եւ արդէն այժմ Էյուզպի կրկին թաղերը աղքատացած վիճակի մը մէջ կը գտնուին:

ՏՈՂ 133. Այս տողին «Հայ Պարտիզպան» բառերը կը յայտնեն, թէ Էյուզպի պարտեղները ու վարդաստանները, զորս Երեմիա մեծ գովուլթեամբ կը յիշատակէ (տող 128), Հայ պարտիզպաններու քրտինքին ու մշակութեան արդիւնքն էին: Մինչեւ այսօր Էյուզպի վարդերը

անուանի են, թէեւ ոչ անցեալին պէս. այն տեղի վարդերով է որ Կ. Պոլսոյ հայ ընտանիքները ամէն տարի կ'եփեն իրենց Վարդի-անուշն համեղ:

Էյուզպի վարդերը արդեօք Հայաստանի վարդեր չե՞ն, բերուած ու մշակուած հայ գաղթականներէ, որոնց հետ էին նաեւ Պուլկարներ, ինչպէս կը գրէ Երեմիա:

ՏՈՂ 134. «Ծայր մի ծովուս», ըսածն է՝ բուն Ոսկեղջիւրը, որ Էյուզպէ սկսած կը նեղնայ ու գալարածեւ թերուելով կ'երկարի դէպ հիւսիս: Պալաթ եւ Էյուզպ հայաբնակ թաղերը այսպէս գտնուած կ'ըլլան Ոսկեղջիւրի արեւմտեան հարաւային ափերուն վերեւը:

ԴԿՏ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՍԵԱՆ




LECTORI SALUTEM

«Հանդէս Ամսօրեայ» ի իբրեւ մասնագիտօրէն հայագիտական ուսումնաթերթի գոյութիւնն ընդ միշտ ապահովելու համար 1911ին հաստատուած ֆոնտը, որ համակիրներու աննախընթաց գործակցութեամբ լիուլի յաջողութեան բերկրաոխիթ հեռանկարը ցոյց կու տար արդէն իր հիմնարկութեան սկիզբը, հիմն ի վեր տապալեցաւ Մեծ Աղէտի վաղորդայնին: Դիւանագիտական յարաբերութիւններու խզումով խզուեցաւ եւ խմբագրութիւնս իր աշխատակիցներու եւ բաժանորդներու մեծագոյն կենդրոններէն կղզիացած իր անձկագոյն դիրքին մէջ՝ փոխանակ լռելու, իր շրջաններու յաջորդականութեան մէջ խրամատի տեղի չտալու հաստատ դիտումով զոհաբերեց ու շարունակեց նրատարակել իր ուսումնաթերթը, թէպէտ եւ, ինչպէս ընական էր, կրճատ ծաւալով եւ անկանոն պարբերութեամբ: Խմբագրական նախկին

¹ Տարեցոյց Ազգ. Հիւանդանոցի, 1909, էջ 65 եւ 68:
² Անդ, էջ 69 եւ տարի 1901, էջ 162 եւ տարի 1904, էջ 329:
³ Կենսագր. Յիշ. Արթուրի Պէղճեան, Կ. Պոլիս 1864, էջ 64: Տարեցոյց Ազգ. Հիւանդանոցի, 1900 տարի, էջ 162 եւ 1909 տարի, էջ 329:
⁴ Տարեցոյց Ազգ. Հիւանդանոցի, 1905 տարի, էջ 329 եւ 1909 տարի, էջ 67:
⁵ Երեմիան, Կ. Պոլսոյ, Ա. տարի, Թիւ. 1, 1866 Հոկտեմբեր:

գոյավիճակի վերադարձը կապուած էր սերտիւ բնականոն ժամանակներու վերադարձին, որուն տարիներ շարունակ ի գուր սպասեցինք: Այսօր սակայն ուրախ ենք հպարտօրէն յայտարարելու մեր համակիրներուն թէ հակառակ դէժ տիրող աննպաստ պարագաներուն խմբագրութիւնս յաջողած է վերստին իր շուրջ հաւաքել ընտրելու գոյն դասակարգը ազգային եւ օտար հայագէտներու, որոնց անթերի աշխատակցութեամբ լիարյս է թէ «Հանդէս Ամսօրեայ»ն պիտի թեւակոխէ մօտաւոր ապագային նորագոյն շրջանի՝ առաջնակարգ հեղինակութիւններով, նախկին ընդարձակ ծախարով ու ամսօրեայ կանոնաւոր իրատարակութեամբ: Եւրոպական գանազան կենդրոններու մէջ հայ մատենագրութեան ուսումնասիրութեան նուիրուած օտարազգի մասնագետներու մնայուն կենդրոն կը ջանայ հանդիսանալ «Հանդէս Ամսօրեայ»ն: — Կարելոր այս ծրագրին փայլուն ապացոյցը տալու համար թոյլ պիտի տանք մենք մեզի տարեշրջանիս վերջին թիւը, իբրեւ քառասունամեակի բացառիկ թիւ՝ յատկացրնել ժամադրաւայր եւրոպացի հոչակաւոր հայագէտներու մասնագիտական ուսումնասիրութիւններուն, հաւաքական այս գործով միաժամանակ պատենութիւն ընձեռելով մեր ընթերցողներուն՝ ծանօթանալու մերձուստ եւրոպացի այժմեան հայագէտներու անուններուն, կայաններուն եւ մասնագիտութիւններուն: — Իսկ «Հանդէս Ամսօրեայ»ի ֆոնտին հարցը պիտի յանձնենք վերստին մեր համակիրներու տաք գուրգուրանքին:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»¹



Ր Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

«ՃԱՆԱԳՐՏ ԸՆԳ ԵՂՋԵՐՍ Է»

«Հանդէս Ամսօրեայ» ուսումնաթերթի 1926թուի 7—8 միացեալ թուերում (էջ 384—387) հաճոյքով կարդացի Թաղէոս Աւագայրէկեանի «Մեհրութան Արծրունու գայրոյթը» վերնագրով հմտալից յօդուածը, յորում, յարգելի բանասէրը հետեւելով Փաւստոս Բիւզանդի պատմութեան Ե. Գպր. ԽԳ. Գլխոյն մէջ յիշատակուած զէպքերուն, կանգ կ'առնէ, առանձնապէս, Մեհրութան Արծրունիի հետեւեալ հարցման եւ ասոր տրուած պատասխանի՝ վրայ:

«Եւ մինչդեռ գայր Մերութանն ի ճանապարհի զնդաւն իւրով, զիպեցան նմա ուղեւորք, յորս հարցանէր Մերութանն եւ ասէր.

 — Ճանապարհս ի Բագրաւանդ ընդ ո՞ր երթայ:

Եւ ուղեւորացն տուեալ պատասխանի՝ ասացին.

 — Ճանապարհ ընդ Եղջերս է»: Այս պատասխանը լսելէ յետոյ Մեհրութան Արծրունին տուաւ «հրաման չարաչար քարշել զուղեւորան եւ ծեծել»:

Պ. Աւագայրէկեանը կ'եզրակացնէ, որ «պատասխանը անմեղ պատասխան է, բայց Մեհրութանը սաստիկ վրդովուելով նրանց պատասխանից չարաչար քարշել է տալիս ուղեւորներին եւ ծեծում»:

Եւ ասպա Պ. Աւագայրէկեանը կը հարցնէ. «Ինչո՞ւ է գայրանում Արծրունի իշխանը»:

Անշուշտ, Մեհրութան Արծրունին, ներքնապէս շատ ծանր եւ վիրաւորական դատած էր ուղեւորներու այդ պատասխանը — «Ճանապարհ ընդ Եղջերս է», որը Պ. Աւագայրէկեանը կը համարէ «անմեղ պատասխան» մը:

Մինչդեռ այդ պատասխանը իւր էութեան եւ խորքին մէջ, ոչ միայն վիրաւորական էր այլեւ կործանարար՝ Մեհրութան Արծրունիի համար: Ահա թէ ինչո՞ւ:

Վասպուրականի Հայ Ժողովրդի մէջ առած մը կայ, որ կրտէ.

«Ֆո ոսքը՝ քո կոտոջ», այսինքն քո սարքած գաւաղրութեան, կամ կատարածդ վատ գործի մէջ, լարածդ թակարդի մէջ ինքդ ընկնես, այնպէս՝ ինչպէս, որ կոտուող գոմէշի